

# ԳՐԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ

ԲԱՊԻՆՏՐԱՆԱԹ ԹԱԿՈՒՐԻ «ՏԱՐԱՆ և ԱՀԱՍՊԻ»։  
թրգ. դ. Գլուխան, տպ. Հայ Գուրոց, Պահէն,

Թակոր հնդկական հայրենիքի սրտին  
խռովութիւնները կ'արձանագրէ։ հայրեն-  
նագիտութիւնը կ'արձարձէ։ մոլեզին ա-  
տելութիւն մը կը բռնկցնէ տիրապետող  
ըրիտանական կառավարութեան դէմ։  
Մաճը կը սիրցնէ հայրենիքի փրկութեան  
համար։ ապօղներուն կենաց քարոզ կը  
կարդայ։ Օտարին բարեկը անպատուա-  
տելի կը գտնէ Պուտուայի սրբազն ծա-  
ռին։ կը հերկէ մոքերը, ցանքը բարի է։  
Ու երբեմն կը սպրդի բազմաստուածեան  
տաճարէն ներս։ Մաքեր կը հաշտեցնէ,  
մոքեր կը խռովէ։ Հոս աստուածապաշտ,  
անդին անաստուած։ կը կշտամբէ դիւա-  
նագէտ վարիչներու ծանակելի ստութիւն-  
ները։ կը փորձէ կիներուն սիրաը, ցանոնը  
կը բամբասէ ու կը զարպասէ։ Թակոր՝  
փուշը տատասկին հետ կը փնջէ։

ԲԱԼՈՒ, աշխատասիրեց Յարութիւն քիմ. Սար-  
գիսիան, Գահերէ, տպ. Սահակ Մուրոց, 1932.

Հայաստանի գիւղի սովորոյթներուն մեզ  
հաղորդակից ընող Ավելորին ազգագրական  
բարեկը բարդուած երկն է այս։ Բա-  
լուի թըրիէ գիւղէն, արհեստաւոր, ու-  
սուցիչ, քահանայ, և արդ մատենագիր։  
Երկրին անգիր պատմութիւնը հոն կ'ար-  
ձանագրէ։

Հայուն փառքը ոսկեղէն տախտակնե-  
րուն վրայ կը գրէ։ թուրք կառավարու-  
թեան նենգութիւնները տիրատեսակ հրով  
կը մրոտէ։ Բալուցի բիւրտերուն չարու-  
թիւնները թուրք պաշտօնեաններուն բիւ-  
րտամասնեայ սաղրանքներուն կը վերագրէ։  
Գաւառի երթեւեկութեան ապահովութիւնը  
միայն թուրք ոստիկաններուն կ'ապահով-  
ցնէ։ Խսթանպոլցի հայուն աշխարհաբարը

կը հեգնէ։ Բալուցի հայուն անցեալի ձիր-  
քերը կը դրուատէ։ թուրքին նախանձը կը  
նզովէ։

Թուրքերէն բառերն հայացած կը նկատէ։  
Գաւառին անբովանդակելի բարբառը բա-  
ռասուն հազար բառերու մէջ կը բովան-  
դակէ։ Բալուի բառասուն հայաբնակ գիւ-  
ղերը գաւառաբարբառի մթերանոցը կը  
հոչակէ։ Բայ ազգագրագէտ հեղինակին՝  
բիւրտը իր բառզիրը հայ բառերով կը  
պատուատէ։

Բալուցի հարսնցու մանչուն տարիքը  
բան և աղջկանը տասնըհինգ՝ գովելի  
սովորութիւն կ'ընդունի։ Տարուան երկու  
տաղաւարներուն նշանածներու փայով  
(բաժին) հիւրամեծարութիւնը բաժին ցան-  
կալի կը նկատէ։ Հարս ու փեսին տնկած  
ծառին գովեր կ'երգէ, երգին խազերը կը  
նօթագրէ։ Կաղանդի զօտեկախի առատա-  
ձեռնութիւնը կը խոստովանի։ Լոյսն ի  
մոայլ կը շրջէ։ Բալուցին քաջ բժիշկ  
չունի, կ'ըսէ, ժողովրդական բժիշկներ՝  
բուժելու տեղ կը մեոցնեն։ Հոն, թուր-  
քիոյ մէջ մարզը ածան է կ'ըսեն...։

Զարդ փառաց մեծութեան «Բալու»  
գրքին կը կազմեն ազգագիր նկարագրու-  
թիւնները՝ Տերնտասի, կաղանդի, Հարու-  
նիքի, Ծննդաբերութեան, Լոգանքի, Տը-  
ղարուքի, Բարկենդանի, Մեծ պահքի,  
Վիճակի։ Ի սոյն յարկ ազգագրական մա-  
տեանին կը մտնեն ամենատարած զիտու-  
թիւն մշակական։ Անպարագիր հմտութեամբ

կը ճառէ Գիւղատնտեսութեան, Բրդագոր-  
ծութեան, Ելնարարութեան, Առողջապա-  
հութեան վրայ։ Զի մերժեր ընթերցողները  
Բալուցիներու պէսպէս խորտիկներէն։ Ան-  
թերի սքանչացումով հայ զիւղացիին կրօ-  
նասիրութիւնը կը դրուատէ։

Ջարդերէն վերջը նման ազգագրական

հրատարակութիւններ հայուն կուրացած  
յոյսին շաւիղները կը կին կը բանան։ եղ-  
ծեալ հայ ազգագրութիւնը անեղծաննելի  
կը մնայ։ Արդիսեան քահանան իր այս  
երկով զրական անձառ ժառանգութիւն մը  
կը պարզեւէ հայ գովութեան, անկապուտ  
գանձ հայ ազգագրութեան։ Ընթերցողը  
մատենիս չի զանար ժրաջան հեղինակին  
«Եւ այլ բազմուրիւն բանից զովեստից»։

ԱՐՁԱՆԱԿԱՆ, պատմական յուշեր Խորէմ Շայր,  
Վազարիանի, Առնեա, տպ. Մասկո, 1932։

Բայ Նարեկացի Գրիգորի յուշերն «ի-  
յարձան բարի յեղանակեալ», անտիպ յու-  
շերն գեղաքանդակ տպաւորեալ։ մատեա-  
նիս արժանաւոր գովերին մատենագիր  
մանի առատաձենութիւնը հոս ալ կը  
հասնի, և անոր մեկնասութեամբ Եղիշէ  
Սրբազան Դուրեանի օրով ու հրամանաւ  
«ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ԵՐՈՒՍԱՂԵՑԻ»ն հրատա-  
րակութեան կը յանձնուի։

Նախ ցան հրատարակութիւնը նկա-  
տի ունենալով որ բնագիրը արդի Հայ

ընթերցողին դժուարաճասկնալի գրաբար  
լեզուով է, հանգուցեալ Սրբազան Պա-

տրիարքը կը հրամայէ Մեսրոպ Եպս։ Նշա-  
նեանի աշխարհաբարի վերածել զայն։

Ատէկ աւելի յաջող ընտրութիւն չէր կրնար  
ըլլալ։ և Մեսրոպ Ս. լիուլի կատարեց  
ակնկալուածը։

Մեսրոպ Սրբազան Նշանեան անձանօթ  
մը չէ բանախրութեան։ Իրեն կը պար-  
ախնը Գրիգոր կամախեցւոյ Ժամանակա-  
կարար։ Գրական ու գիտական բազմա-  
տեսիլ խնդիրներու հետախոյզ։ Գիտարան  
ու դատարան անբժագոյն և ընտրելագոյն  
մաքով։ Մատենիկ՝ կաթիլ մի ջրոյ իր  
մէջ ծով հայագիտութիւն ամփոփէ։

Հ. Ա. ԵՐԵՄԵՅԱ

Հայագիտութիւն Երանեան անձանօթ

մը չէ բանախրութեան։ Իրեն կը պար-

ախնը Գրիգոր կամախեցւոյ Ժամանակա-

կարար։ Գրական ու գիտական բազմա-

տեսիլ խնդիրներու հետախոյզ։ Գիտարան

ու դատարան անբժագոյն և ընտրելագոյն

մաքով։ Մատենիկ՝ կաթիլ մի ջրոյ իր

մէջ ծով հայագիտութիւն ամփոփէ։

Հայագիտութիւն Երանեան անձանօթ

մը չէ բանախրութեան։ Իրեն կը պար-

ախնը Գրիգոր կամախեցւոյ Ժամանակա-

կարար։ Գրական ու գիտական բազմա-

տեսիլ խնդիրներու հետախոյզ։ Գիտարան

ու դատարան անբժագոյն և ընտրելագոյն

մաքով։ Մատենիկ՝ կաթիլ մի ջրոյ իր

մէջ ծով հայագիտութիւն ամփոփէ։

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ԵՐՈՒՍԱՂԵՑԻ

ՀԱԴ. Տիգրան Հ. Թ. Սաւալյանեանց. – Գրաբար բնա-  
գրէն աշխարհաբարի վերածեց Մեսրոպ հայիսկական  
Կանան, Երկու հատոր. Երևանակէմ, 1931. Տպարան  
Ս. Յակոբեանց. Ա. հատոր Լ. Ե=688, Բ. հատոր 689–  
1387. Գիր, չորս շեմն։

Մկրտիչ Սրբազան Աղաւնունիի «Միա-  
րանը և Այցելուց» երկասիրութենէն վերջ  
վերայիշեալ երկու պատկանելի հատորները  
մեր տրամադրութեան տակ կը դնեն Ս.  
Յակոբի վերակենդանացած միաբանական  
գործունէութիւնը։

Հեղինակութիւնը թէեւ նոր գործ մը չէ,  
սակայն կէս գար էր որ կը մնար անտիպ  
Ս. Յակոբեանց ձեռագրատան մէջ. վեր-  
ջապէս Պօղոս Փաշա Նուպարի բազմակող-  
մանի առատաձենութիւնը հոս ալ կը  
հասնի, և անոր մեկնասութեամբ Եղիշէ  
Սրբազան Դուրեանի օրով ու հրամանաւ  
«ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ԵՐՈՒՍԱՂԵՑԻ»ն հրատա-  
րակութեան կը յանձնուի։

Նախ ցան հրատարակութիւնը նկա-  
տի ունենալով որ բնագիրը արդի Հայ  
ընթերցողին դժուարաճասկնալի գրաբար  
լեզուով է, հանգուցեալ Սրբազան Պա-  
տրիարքը կը հրամայէ Մեսրոպ Եպս։ Նշա-  
նեանի աշխարհաբարի վերածել զայն։  
Ատէկ աւելի յաջող ընտրութիւն չէր կրնար  
ըլլալ։ և Մեսրոպ Ս. լիուլի կատարեց  
ակնկալուածը։

Մեսրոպ Սրբազան Նշանեան անձանօթ  
մը չէ բանախրութեան։ Իրեն կը պար-  
ախնը Գրիգոր կամախեցւոյ Ժամանակա-  
կարար։ Գրական ու գիտական բազմա-  
տեսիլ խնդիրներու հետախոյզ։ Գիտարան  
ու դատարան անբժագոյն և ընտրելագոյն  
մաքով։ Մատենիկ՝ կաթիլ մի ջրոյ իր  
մէջ ծով հայագիտութիւն ամփոփէ։

Հակ «Պատմութիւն Երանեան անձանօթ

մը չէ բանախրութեան։ Իրեն կը պար-

ախնը Գրիգոր կամախեցւոյ Ժամանակա-

կարար։ Գրական ու գիտական բազմա-

տեսիլ խնդիրներու հետախոյզ։ Գիտարան

ու դատարան անբժագոյն և ընտրելագոյն

մաքով։ Մատենիկ՝ կաթիլ մի ջրոյ իր

մէջ ծո